

Դարձեալ են փոշի եւ ոսկերք են ցամաք,
Այն անձն որ պայծառ էր քան զձիւն սպիտակ։
Եղբայրք լսեցէք զայս ի սրտէ սիրով՝
Որ ես շինեցի զբանքս ի մըտաց գըրով։
Ոչինչ է այս կեանքս ու չունի դիւրովթիւն։
Դու այլ մի խարիր, թէզ զարթիր կոստանդին,
Յանուն անեղին Աստուծոյ եւ մեծին,
Յանուն Հօր եւ Որդւոյն որ է միածին։

Մարկոս Աքրելիոսին դեռ կայսր չե-
ղած առ կլողիոս ու կլողիա գրած
բուղոր, որունք երիկ կնիկ իր դր-
բացիներն եին.

Մարկոս 'ի Մօնթէնելեայ՝ կլողիոսի
և կլողիայ գրացիներուս շատ բարե։
Իրացընէ դուք իմ բարեկամն ըլլալ-
նիդ անկէց յայտնի է որ՝ ամեն չու-
մայէն եկողներուն զձեզ կը հարցընեմ,
ու ամեն ասկէց գնացողներուն ձեզի
իմ բարեներս կը խրկեմ։ Իմ զձեզ սի-
րել՝ սրտերնուդ հարցուցէք։ թէ որ
աչքէ հեռու ըլլալս տարակոյս մը ձգէ
սրտերնուդ մէջ, յուսամ որ մօտ եղած
ատեն ըրած բարիքներս դուրս կ'ընեն
սրտերնէդ ատ տարակոյսը։ Գայիոս բա-
րեկամն՝ ձեր ազդականն՝ Աղեքսաննդրիա
երթալու համար ասկէց անցած ատե-
նը շատ մը լուր բերաւ չումայու վրայ։
ասոնց հետ բան մըն ալ պատմեց, որուն
վրայ առջի բերանը իննտալս եկաւ. իսկ
երբոր աղէկ մը մտածեցի վրան, շատ
տրտմեցայ։ Վասն զի կան բաներ որ
մէկէն կը իննտացընեն, բայց ետքը վր-
բան մոտածելուդ պէս՝ արտմութիւն ու
վիշտ կը բերեն։ Ամենքը ձեզ ծեր կը
ճանչնան, բայց դուք զձեզ պատանւոյ
ու օրիորդի տեղ դրեր էք եղեր։ Ըստ
ալ որ կը հադուկք կը կապուկք կը զար-
դարուկք եղեր նոր հարսի ու փեսի պէս։
ու ձեր ծերութեանը յարդովթիւն ը-
նողներուն կը սրդողիք եղեր։ Կառար-
շամներու մէջ կը մտնաք եղեր, գրաւ-

դնելով որ ձեր ձիերը ուրիշներունը
կ'անցնին։ Հումայու մէջ որչափ թե-
թեսութեան ու խեղկատակովթեան բա-
ներ որ կան, տներնուդ մէջը ամենն
ալ անպակաս է եղեր. ու անանկ զձեզ
զրօսանքի տուեր էք, որ կարծես թէ
դեռ չէք ձանձրացեր, գեռ ծերութեան
կը սպասէք որ ձանձրանաք։ իրաւ որ
ես ձեր տեղը կ'ամընամ կոր. ձեր ը-
րածը ինծի վիշտ կ'ըլլայ կոր, բարե-
կամ ու զրացի ըլլալնու համար։ Շատ
մեղեր կան, որ թէ և ծանր են, բայց
մարդ կարեկից կ'ըլլայ ընողներուն հա-
սակին նայելով. կան ալ որ թէ և այն-
չափ ծանր չեն, բայց կը ծանրանան՝
անմեղադիր ընելու կողմ մը շունենա-
լով։ կ'երդնում որ ձեր ըրածին ոչ կա-
րեկից ըլլալու և ոչ զձեզ անմեղադիր
ընելու կողմ մը կը դոնամ, այլ ամեն
դիէն զատապարտելու։ Թողութիւն ը-
րէք թէ որ խոհեմութիւն չեմ բաննեցը-
ներ կոր գրածիս մէջ, բայց դուք ալ
գործքերնուդ մէջը չէք բաննեցըներ կոր։
Զեմ ուրանար, ով կլողիոս, որ կտրիճ
էիր, ու ուժիդ շատերը կը նախանձէին։
դուն ալ ով, կլողիա, տեսքով էիր, շա-
տերը քեզ կ'ուղէին։ Բայց աս կը հար-
ցընեմ որ մէկուդ կտրճութեան համար
ու մէկալիդ աղլորութեանը՝ ինչ տար-
բերութիւն կը յուսաք ունենալու գե-
րեզմանին ծակին մէջը։ Ո՞հ, ան ատե-
նը կ'իմանաք որ ժամանակը՝ առանց
թները շարժելու կը թոշի եղեր, մար-
դուս կեանկը առանց քայելու կը վա-
զէ եղեր, բախտը առանց ձեռք շարժե-

լու՝ իր նետը կը նետէ եղեր. աշխարհքս
առանց մնաք բարով ըսելու՝ կը բաժ-
նուի եղեր, մարմինը առանց իմանալու՝
կը մաշի եղեր, ու մահը առանց դուռը
զարնելու՝ յանկարծ կը հասնի եղեր։
Զկարծէ մէկը որ տղայութեան ծաղի-
կը չթուումիր հասակը առնելով. աշ-
խարհքս զմարդը կը խարէ։ Յիսունեղեր-
կու տարուան եմ, անդամ մըն ալ ճշշ-
մարտութիւն չըսաւ ինծի, բիւրաւոր
ստութիւնները բոնեցի. ոչ երբէք բան
մը ինողեցի իրմէն՝ որ ինքը խոստա-
ցած չըլլար, ու ոչ երբէք խոստացածը
ըրաւ. ոչ երբէք հեաը առուտուր մը
ըրի՝ որուն մէջը զիս չնարեր։ Բան մը
չունի սիրուելու, ամեն բանովը զինքը
ատելի կ'ընէ. բայց այսու ամենայնիւ
չեմ գիտեր ինչ կը տեսնանք վրան որ՝
եթէ զմեղ ատէ, մենք զինքը չենք ա-
տեր. եթէ մեզի բարկանայ, կը համբե-
րնենք կը լուենք. եթէ մեզմէ հեռանալ
ուզէ՝ մենք զինքը չենք ուզեր թոյրով,
ու ամենէն գէշը ան է որ իրեն ձրի ծա-
ռայել կ'ուզենք, քան թէ դից՝ որ այն-
չափ վարձք կու տան մեղի։

Բան մը պիտոր խոստովանիմ, որ թէ
և ինծի անունկոտարութիւն է բայց կը ը-
նայ ուրիշներուն օգտակար ըլլալ։ Ու-
զեցի կենացս մէջ աշխարհքիս ամեն
մոլութիւնները փորձել, որ արդեօք
մարդս անոնցմով գոհ կրնայ ըլլալ.
բայց տեսայ որ՝ որչափ ուտեմ, աւելի
կ'անօթենամ, որչափ խմեմ, աւելի կը
ծարուիմ. որչափ զուարճանամ, աւելի
զուարճանալ կ'ուզեմ։ որչափ հարը-
տանամ, աւելի կ'ագահնամ. որչափ կը
փնտում, այնչափ քիչ կ'երենայ գը-
տածա. վերջապէս ամեն բանէն ձան-
ձրանալով՝ ուրիշ բանի կը բաղծայի։
Մարդ չկարծէ որ ինքը զինքը կրնայ
գոհ ընել աշխարհքիս վրայ. շատ ան-
դամ փափաքեր եմ իմանալու որ դիք
ինչու կեանքերնիս ասանկ չափով ըրեր
են, ու յանկութիւններնիս առանց շա-
փի. օր մը գոհ չենք կրնար անցընել.
կեանքերնիս երազի մը պէս կ'անցնի,
մահն է օր զմեղ քունէն կ'արթընցընէ։
Զձեզ սիրելուս ու ձեզի դրացի ըլլա-

լուս համար կը բաղծամ որ ինչպէս ձեր
պղտիկութիւնը ճանչցայ՝ ասանկ ալ
ծերութիւննիդ ճանչնամ. հասակնուդ
համար չեմ ըսեր՝ վասն զի անիկայ ու-
նիք. այլ խեցի ու խոհեմութեան՝ որ
կը պակսի ձեղի։ Ո՛վ կը դուռիս ու կո-
դիս, պղտիկութիւննիս պահել, ձե-
րութիւնը հեռացընել կեանքերնիս եր-
կընցընել, մահը վարդնտել, մեր ձեռքը
չէ։ կը հարցընեմ ձեղի որ ութսուն
տարշնէ եղոքը բնչ ախորժեի բան կը
գտնաք կեանքերնուդ վրայ՝ որ դեռ
կ'ուզէք ապրիլ. թէ որ կեանքերնիդ ա-
ղէկ անցուցեր էք, պէսք է ուզէք մեռ-
նիլ՝ որ երթաք զմայլիք դից հետ. իսկ
թէ որ գէշ, դարձեալ պէտք է ուզէք
մեռնիլ՝ որ աւելի գէշ չըլլայ, ու դիք
չկրնան իրաւամիք աւելի պատժել ըլլ-
ձեզ. վասն զի ով որ ութսուն տարի
գէշ անցուցեր է, անկէց եղոքը չկրնար
իր կեանքը շրտկել. Արդէն աշուընիդ
տկարացեր է, քիթենիդ կը վազէ,
մազերնիդ ճերմիկցեր է, ականջնիդ
ծանրացեր է, լեզունիդ թլուացեր՝
ակոսնիդ թափեր է, երեսնիդ կը-
ունճմտեր է, ոտքերնիդ ուուեր՝ կը ու-
նակնիդ կորացեր է. վերջապէս թէ որ
գերեզմանը լեզու ունենար, իրաւամիք
կը պահանջէր ձեզմէ՝ որ երթաք ձեր
տունը բնակիք։ Աշխարհասէր տղոց
խրատ տալը պարապ է. վասն զի չեն
հաւտար լսածնուն, կ'ուզեն փորձել.
ուրիշի փորձովը ուրիշի գիտութեամբը
չեն ուզեր օգտիլ, ու իրենք փորձառու-
թիւն ու գիտութիւն ամեննեին չունին։
Բայց անոնց տգիտութիւնը գէշ ծերե-
րուն յամառութեանը քով բան մը չէ։
Գէշ բան է չգիտնալ ինչ որ պարտը-
կան է մարդս գիտնալու. բայց շատ ա-
մելի գէշ է գիտնալ, ու անասունի պէս
ապրիլը։

Խեղճ կողիս, խեղճ կը դիա, չէք
մոտածեր որ եպերնիդ ինչ պատոր ըլլ-
լայ. անոր համար ալ մնացած կեան-
քերնիդ ատանկ կ'անցընէք. արթըն-
ցէք քիչ մը ձեր խորունկ քունէն, ա-
չուընիդ բացէք, քիչ մը բարեգործու-
թիւն ըրէք. կամաց կամաց մահուան

հետ իրաւակսոհ եղիք քանի որ զեռ վլ-
րանիդ չէ հասած : Թէ որ պղտիկո-
թիւննիդ համարձակ ու անզգոյց անցու-
ցեր էք, զոնէ ծերութիւննիդ համեստ
ու զգուշաւոր տեսնենք . ծիաւորի մը
ձին թէ որ ճամբու մէջ աղտոտ ու մա-
զերը խառնուած ըլլայ, այնչափ չմե-
ղադրուիր . բայց երբոր պանդոկը կը
հասնի, պէսք է մաքրէ ձին ու մազերը
սանորէ : Զըլլայ որ ինչուան հիմայ աշ-
խարհքի մէջ պատիւ ունենալովնիդ
խարուիք, վասն զի ունեցած պատիւ-
նիդ ձեր հարստութեանը համար էր :
Գիտեմ որ շատերը ետևնուդ կու գան,
ու ձեզի կը նախանձին . բայց հաւատա-
ցէք ինծի որ վերջապէս ամենը աղքատ
ու առաքինի տղու մը վրայ աւելի հա-
մարմունք ունին, քան հարուստ ու մո-
լլ ծերու մը : Ամօթ քան չէ, ու չումա-
յու՝ որ մեր մայրն է նախատինք չէ, որ
ծերերն որ փոտելու մօտ են՝ ունայնաւ-
սիրութեամբ փողոցները պտըտին տը-
ղոցմէ աւելի, որոնք դեռ նոր ծաղկին
պիտոր : Ի՞նչ անկարգ քան է որ մեր
ատենի ծերերը մազերնին կը զարդա-
րեն, մօրուքնին կը շրտկըռուտեն, զար-
դարուն կօշիկներ կը հագնին, սրունք-
նին սպրկիկ նեղ գուրպայ կը քաշեն,
շապիկնին լսն ու վերարկունին կար-
միր, հառոմայեցի նշանը աղուոր ձուլած
կը կրեն, ձիտերնին ոսկի մնանեակ, ըզ-
գեստնուն քղանցքը քանած, սաղա-
ւարտին վրայի փետուրը յունական,
մատուշնին հնդիկներուն պէս մարզը-
րեիտներով զարդարած, հագուստնին դե-
րասաններու նման, թեւերնին քրմա-
պետներուն պէս լայն . ու ամենէն գէշը
ան է որ՝ մահը զիրենք կը կանչէ, իրենք
կ'ուղեն նոր կնկան մըն ալ ծառայել .
Ո՞հ, քանիներ տեսայ որ ասանկ լրու-
թեամբ անուննին կոտրեցին իրենց ծե-
րութեան ատենը, ու զաւկընին խեղճ
ըրին, իրենց ընտանիքն ալ օգնութենէ
զրկեցին . կատոն անունով մէկը, հին
կատոններուն ցեղէն, որ հինգ անգամ
հիւպատոս եղած էր, ու այնպէս ուրիշ
իշխանութիւններու հասած, վարժու-
նընինդ տարուան՝ ինն անգամ եօթը

անցած, կնէսոի կուրտիոսի վարզուհի
զստերը զարնուեցաւ . իրաւ տեսքով
ու գեռ մանկահասակ աղջիկ մըն էր .
բայց այն աստիճան հասաւ իր սիրա-
հարութիւնն որ՝ խենթենալու պէս ե-
ղաւ, ամեն ունեցածը անոր վրայ մըս-
խեց, ու տղու պէս կու լար զինքը տես-
նելու համար : Աղջիկը ներմ եղաւ, ա-
մեն կերակուր սիրաը կ'առնէր, ախոր-
ժակը խաղող ուզեց . ատենը չէր, գեռ
չոում խաղողները աղջիս էին . կատոն
մարդ խրկեց հաղար մզոն չոումէն հե-
ռու՝ խաղող բերելու համար : Զայնը
աարածուեցաւ չոոմայու մէջ, խորհըր-
դարանը հրամեց որ աղջիկը եստեան
կուսանաց քովը փակեն, ու ծերը աք-
սորեն չոոմայէն անգարձ : Ասանկով
զակընները խեղճ մնացին, ու հայրեր-
նին անունը կոտրած մեռաւ : Կը հաւ-
տամ որ աս բանս լսելով շատերը կը
մեղադրեն ծերուն սիրահարութիւնը,
ու կը գովեն խորհրդարանին տուած
վծիուը . բայց թէ որ կատոնի պէս՝ սի-
րահար պատանիներ ալ աքսորուած ըլ-
լային՝ որչափ իրեն պէս ծերեր պքսո-
րուած էին, ոչ այնչափ սիրահարներ
կ'ըլլային, և ոչ այնչափ կանայք կ'աւ-
րուէին :

Ասանկներուն մէջէն խիստ գէշ չե-
ղողները երբոր իրենց բարեկամներէն
կը խրատուկն, պատճառաւնք կը բերեն
որ իրենց ըրածը սիրահարութիւն չէ,
ատեն անցընելու համար զքսանք մըն
է : Երբոր դեռ տղայ էի ու աւելի խեղճ
ունէի քան թէ կորիճութեան հասա-
կիս մէջ, գիշեր մը կապիտոլիոնին մօտ
հանդիպեցայ դրացիներուս մէկուն՝ ո-
րուն թոռը կը նայի ըլլալ, ու ըսի : Ո՞վ
Փարբիկիոս տէր իմ, դուն ալ սիրահա-
րեր ես որ աս ատեն հոս կը պտըտիս .
Պատախաննեց որ ատեն անցընելու հա-
մար էր ըրածը : Շատ զարմացայ ու
գայթակղեցայ աս խօսքը լսելով՝ վասն
զի ատիկայ ատեն անցընել չէ, այլ ա-
տենին հետ պատիւն ալ կորսընցընել .
հասակը առած մարդու մը կնկան մը
վրայ ունեցած սէրն ալ վատահամբա-
ւութիւն է իրեն . անանկ ծերը պրաս

իլ նմանի, որուն արմատները ճերմակէ ու ծիլը կանանչ:

Հիմայ ճարը տեսնանք. դից հաշիւ պիտոր տանք մեր կենացը համար, ու մարդկանց մեր անունին համար, թէ որ այդինիս աւրուեր, ծառերը կոտըրաւեր են, ինկած ողկուզներն ու պտուղները ժողվենք. ան ալ թէ որ չգտնանք, այսինքն բարեգործութիւն մը՝ առաքինութիւն մը՝ անցուցած կեանքերնուս մէջ որ չգտնանք, գոնէ բարի բաղձանքներով անոր տեղը լցընենք: Դիք անանկ բարի են որ եթէ ոսկեին բարեգործութիւններ չկրնանք ընծայելու իրենց, պլնձէ բաղձանքնիս ալ կ'ընդունին՝ վարերնիս փոխելու որ ըլլանք: Ո՛վ կողդիս ու կողիս. ձեր տղայութեան ալիկը մոլութիւններու տուիք, գոնէ ձեր ծերութեան թեփը դից տուէք:

Միտքս դրածէս եւել գրեցի, բայց չեմ ուզեր որ գրածս ուրիշներու ձեռք անցնի. ըլլայ որ ձեզ խենթի տեղ դընեն, զիս ալ յանդուզն ու անխոհեմ մարդու: Ամեն դրացիներնուս բարև, մանաւանդ դրուսիանա պատուելի որ բևարին: Երկու հազար արծաթ դահեկան կը խրկեմ. հազարը գորուինա ձեր թոռանը՝ ինծի տօնին օրը ըրած ծառայութեանը համար: Փաւստինս հիւանդ անկողնի մէջ է, անոր համար մէկալ հազարն ալ եստեան կուսանաց տուէք, որ աղօթք ընեն դից իրեն առողջութեանը համար: Ինքը մնտուկ մը կը խրկէ կոր քեզի ո՞վ կողդինա. կ'երդնում որ մէջի եղածը չեմ գիտեր: Դիք՝ ձեզի որ ծերացեր էք, բարի մահ տան. ինծի ու փաւստինիս ալ բարի կեանք:

Մարկոս ձեր դրացին իր ձեռքով գրածն է:

Նորին այն բռուրեն՝ որ դեռ կայսր չեղած գրեց Դումետիանոսի.

Մարկոս ատենաբան չոռմայեցի ծնեալ 'ի Մոնթէչլիօ՝ առ քեզ Դումետիանոս կապուացի ողջոյն. դիք քեզ միշիթարեն. Մաստիկ ձմեռը աս կողմերս

իմաստ մրրիկներ ըրաւ, մրրիկներն ալ շատ անձրև ու խոնաւութիւն պատճառեցին, անկէց ու շատ հիւանդութիւն առաջ եկաւ. մանաւանդ ոսնաւութիւն ու ձեռնաւութիւն: Ասիկայ գրելուա պատճառն է որ չկրնալով ոչ քալել և ոչ գրել, չեմ կրնար երկընցընել թուղթը որչափ որ պէտք էր, որչափ որ գուարժանի ես, և որչափ որ ես կը բաղձամ:

Լսեցի որ ձիու մը համար կառւելով Պատրիկիս դրացիիդ հետ՝ կապուայէն հեռացուցեր ու Մամերթիւնու բանտը դրուեր ես. ունեցածդ չունեցածդ ալ առարկեր ու տունդ փլուցեր են: Ամենէն եւել անոր վրայ ցաւցայ՝ որ գքեզ խորհրդարանին պաշտօնէն հաներ ու եղրօրորդաւոյդ հետ տասը տարի աքսորեր են: Լսեցի ալ որ խիստ նեղութենէդ բարոր օրը կուլաս եղեր, գիշերը չես քնանար, ընկերութիւն չես ուզեր, մինակ կենալ կ'ախորժիս, զրօսանքէ կը խորշիս, տրտուութիւն կը սիրես: Չեմ զարմանար, վասն զի տրտում սիրտը լալով կ'ապրի, ուրախութեամբ կը մեռնի: Կորսըն ցուցած բաներուդ վրայ շատ կը ցափմ. բայց աւելի ցաւս անոր վրայ է որ ձիու մը համար այդչափ բան եկեր է զլուխդ, ու ամեն բան կորսընցուցեր ես: Ո՛հ որչափ անհաստատ է բախտը, պզտի բանով մը այնչափ թշուառութիւններ կը պատահին: Զարիքը աշուրընուա առջին է ու չենք տեսներ. ձեռքով կը բռնենք ու չենք զգար, ոտուընուա տակն է ու չենք ճանչնար, ականջնէս վար կը խօսի ու մոփի չենք ըներ, կը պոռայ ու չենք իմանար. վասն զի չենք ուզեր իմանալ, ու ան ատեն կը զգանք վուանը երբոր ալ ճար չիկայ: Պատի կայծով մը տունդ կ'այրի, պզտի ժայռի մը զարնուելով նաւու կ'ընկոմի, պզտի քարի մը գալով ուսքդ կը վիրաւորուի. ըսել կ'ուզեմ որ չկարծած պզտի բանէդ շատ անգամ ամեն վրտանդ կը ծնանի: Նաւապետը անտես ժայռուերէն. աւելի կը վախէ քան յայտնի ալէկոծութենէ, զօրավարը աւելի